

աւարիչները այս Հին անիական շինութիւնը մզկիթ դարձրին : Ուրիշները այս աւերակները համարում են կաթողիկոսական պալատի մնացորդներ, մտանալով որ այդ ժամանակ հայկական կաթողիկոսների նիստը գտնուում էր Արզիւնա, Անուց մի քանի վերտա հետու: Բաց ի շրջաքարայրի կամարներով սիններից՝ այս շինութիւնը (որ լաւ դիրք ունի Անիից նայելով զԷջ ի խորը անդունդի մէջ հոսող Ախուրեհանը) ներսում ցմբէթների մէջ ներկայացնում էր հրաշալի նկարներ, մասամբ ամբողջ մնացած:

Թրգմ. S. Մ.

Շարայարեւի



Մ Խ Ի Թ Ա Ր

(Շար. տես էջ 446)

ՄՎ ես գու որ շեշտ ի Սաղամինա Գրնաս հեծնելով զբրտասոյժ վերայ. Գլխիկըդ կախած, զէմբըդ յալկահար, Ջերմի բոցերով այրես անդադար:

Միթէ կը յուսան զբանելու հոն տեղ Բաժակիկ մը պաղ ջուր ջերմանող զեղ, Օտարին անգուլթ սիրան արդեօք էր ցաւ Ո՞ր վիշտ բիշ մ՛ յուզել ու շարժել կըրցաւ:

Հայոց ժաման այդ խուցերէն ալ բեզ Պատի քըշն զուրս, մինչ գու բոցակէզ Ջերմովդ ըսպառիս, և հեռի քաղցէն Հայ ճըգնաւորաց վանքը տի նետեն:...

Եւ նետեցին հոն, թող իրենք ըսին կըրծասուրներն հոգ, դարման ասանին, Հոն ուր սիրոյ սով կար սարսափելի՛ ինկաւ Մըխիթարըն մեր եղկելի:

Տեղւոյն արեղայք արդէն գիտէին Անոր ուզափառ հաւատքն ու հոգին,

Ձի նա անիարզախ խօսէր ու պարզէր Ճըշմարիտ հաւատքն ու յիսուսեան սէր:

Բայց անոնք զբոց գոյով անհրմուտ, Անոր խօսքերէն փոխանակ օգուտ Գաղղու՛ սաստիկ ատելութեամբ վաս՛ Թըշնամանէին ըզհէք Մըխիթար:

Ուտի երբ քաղցէն հոն վանքը բերին, Ձինքն ողորմելի խուց մը նետեցին, Ուր անպատշապար արտաքին օղէն՝ Նեղուէր տառապեր իր ջերմին տօթէն:

Գուրջի մը կըտոր, կամ հին մէկ ծածկոյթ Բերելու և ոչ մէկուն եղաւ փոյթ, Որով վերարկուին կէտը վրան առած կէսն ալ ի ներքոյ՝ էր գետին պտակած:

Լըքեալ ամենէն, անոք, անտէրունչ Տնոյին հետ կըտուէր լրոյկ, անտըրտունջ. Ոչ ոք կ'այցեւէր, ոչ ոք կը հարցնէր Թէ արդեօք բանի մը նա պէտք ունէր:

Ուտի կը ստիպուէր երթալ խոհանոց, Գիշ մը ջուր խընդրել, զովացնել իր բոց, Նոյնպէս կերակրոյ համար ալ հարկ էր Լերան գազաթէն մինչեւ վար իջնէր:

Ձի խուցն այն կամ ճիշդն ըսելով ծակն այն Ուր նետուեցաւ, էր տանիքին վըրան, Ուր տեղ ելլելու, իջնելու համար կողմակի ճամբայ մը կար գտնուիլայր:

Արդ ամէն անգամ որ պէտք մ՛ ունենար Պէտք էր այն ճամբէն իջնել ոգեսպառ, Եւ յետոյ ելլել՝ սողալով գետնէն Ու երթալ փրոտուիլ ծակին մէջ նորէն:

Վանքին պարտէզին մէջ կար մի անձաւ, Որմէ բըղիւնելով առատ ջուր ամբաւ կ'երթար կը լեցնէր մի մեծ աւազան, Չորս կողմը օձերու կը վըխտար խոսժան:

Տնոյին հըրատապ սաստիկ ջերմութիւն Որ տեսէր երբորդ ժամէն մինչ իրկուն, Այնպէս կը տանջէր, որ քանի քանի Անգամ անըզայ թըմբեցուց զանի:

Ելած ինքիրմէ զուրս՝ կ'իջնէր պարտէզ
Եւ ի զովացումբն տնիդին հրակէզ,
Ըզգեստներն հանած յաւազան նետուէր,
Հէքք ե ոչ իսկ ըրածը գիտէր:

Ջրոյն պաղուծենէն սարսափած սակայն՝
Իսկոյն կը սթափէր, ե զինքն յաւազան
Տեսնելով փութով կ'ելլէր կը հաղուէր,
Ձի գիտէր թէ այն իրեն վընաս էր:

Եւ երբ ուշ ատեն ջերմին տասն անցնէր,
Վանք գալու համար ոտք ելլել կ'ուզէր,
Բայց չըկըրնալով, զի ոյժ չէր մընար,
Չօրքոտանեաց պէս յափսթիծիրս երթար:

Եւ այս ոչ թէ մէկ կամ երկու անգամ,
Այլ տասն անգամէն աւելի, սակայն,
Ոչ ոք այն վանքի վանականներն՝
Որ կ'իմանային այն բաններն ամէն,

Գրթոյ խոռն նըշոյլ մ՝ իսկ ցուցնէր անոր,
Իր այն վիճակին մէջ վըտանգաւոր,
Կամ գէթ անըզգայ ժամերուն երթար
Քիչ մը պահպանէր որ խուցէն չելլար:

Այլ որ դառնագոյնն էր, երբ Մըխիթար
Չարտատնջ կերպով վանք հասած կ'երթար
Պատառ մը հացի համար խոհանոց
Տեսնելու բան էր խոհարարին կոծ:

Պոռար կը կանչէր թէ ինչի՞ համար
Հատարակաց հետ սիդան շես ի զար.
Ես քիչ պարտք ունիմ կերակուր պահել
Քեզի կամ յետոյ նորէն պատրաստել:

Եւ յետ այսպիսի խօսից դառնարուիս
Կու տար մի քանի հատ ձիթապըտուղ,
Այն ալ խակ, աղի, քիչ մ՝ ալ զարեհէց,
Ջր անձայն կ'ուտէր պատանին սոված:

Աւելցուր ասոնց վըրայ դու զարձեալ
Աբեղաներուն տըրտունջն այլ ե այլ.
Կը պահանջէին այն անողորմներ
Որ խեղճն իրենց հետ ժամերը կատարէր:

Արդ սոյն զըժրնդակ նեղութեամբք անբաւ
Երկու ամսոյ շափ հոն վանքը կեցաւ,

Այն իրեն ամէն տառապանաց մէջ
Պահելով յուսոյ ճըրագիկն անշէջ:

Այլ դու անցաւոր եպիսկոպոս դու,
Լըսէ պատանւոյն ձայնն աղերսարկու,
Հանէ զինքը այդ զըժոխքէն ու տար
Քաղաք, գուցէ հոն զըսնէ ինամատար:

Եւ զուր, ո՞վ լատին կրօնաւորք ինչի՞
Այլ շափ կը վախնաք անոր զեղ տալու,
Յիրաւի մահուան զուռն հասած է նա,
Բայց անոր վըրան անքուն աչք մ՝ հոգայ:

Նա այդ խօթութեամբ պիտի չըմանի,
Նա կեանք պիտի տայ մի ամբողջ ազգի,
Պիտի փարատէ նա մէկ ու մըշուշ
Ու պիտի ծագէ մեզ նոր աշալուշ...

* * *

Դարձիք այլ եւս, ո՞վ Մըխիթար, զարձիք
Ջերմագուծ ծնողքիդ զերկը սիրալիք,
Օր օրուան վըրայ վիճակըդ ահա
Կը վատթարանայ ե հարցնող չիկայ:

Այլաչանաց զիր մը զըրէ ու տար
Շուտով կըզգիին առ հրամանատար,
Պատմէ անոր ինչ որ քուկին գըլխէն
Անցաւ, նա թոյլ տայ ելլել կըզգիէն:

Դիմեց Մըխիթար հըրամանն առաւ,
Եւ կարւանին հետ ճանապարհ բնկաւ.
Տուրտէն ու տաքէն նեղուելով, հետի,
Հեծելով երթար հիւանդոտ, նօթի:

Հասաւ Սեբաստիա, ուր գոյժ էր հասեր
Թէ նա ի կիպրոս անոք ու անտըր
Մեներ է վըշտօք դառն ու զըժրնդակ,
Եւ դեռ այս բօթիս էր մայրն անտեղեակ:

Ճիշդ նոյն օրն՝ ուր նա Սեբաստիա մըտաւ,
Այս գոյժ իրեն մօրն ականջը հասաւ,
Եւ նա մինչ փետէր մազերն ու ողբար,
Կը հասնէր փեսան, աւետիս կու տար,

Թէ ինչի՞ կու լաս ու կ'ողբաս այդպէս,
Քաղաք մտած պահուն զինքը տեսայ ես,
Եւ խընդութենէս վազեցի եկայ
Աւետիս տալու թէ ահա կու գայ:

Հագիւ վերջ կու տար նա իր խօսքերուն,
Ահա Մըխիթար կը մըտնէր ի տուն.
Չոր տեսնելով մայրն ինկաւ մարեցաւ,
Իրար խառնուեցան վիշտ սուգ, խինդ ու ցաւ:

Անհուն խընդութեամբ լըցուաւ բոլոր տունն,
Չի մեռեալ կարծուածն՝ հասաւ կենդանւոյն,
Այսպէս սոսկալի այն ճամբորդութիւն
Հասաւ ի վախճան տանջանօք անհուն:

*
* *

Մխիթարայ կենաց զբժընդակ ձրմեան
Անցաւ ու հասան գարնան քաղցր օրերն.
Մայրենի զըրկաց զըզուանքն ու համբոյր
Ժըպտէին իրեն իբրեւ զով զեփիւռ:

Ո՛հ, սրբան քաղցր է խնջ ուղեւորի՝
Որ դէպ ի հեռու տեղ կ'ուղեւորի
Քաղցրիկ հովանին ծառի մ'երկնածայր.
Կամ մեղմ առուակին ջըրիկը պայծառ:

Նոր ոգի զգեցած ու նոր ուժերով
Չեղք կ'անու իրեն ուղին աշխուժով,
Հասնելու փութով իր նըպատակին,
Որուն կը ցանկար նա ետանդազին:

Սապէս Մըխիթար թօթվելով վրայէն
Բոլոր զբժընդակ խօթութիւնքն իրեն,
Չեղք առաւ իրեն սողջին ջանքեր,
Իբրեւ ուղեւոր փորձ ու անվեհեր:

Պէտք էր նա հասնիլ սուրբ նըպատակին,
Հարթել արգելքներն իր ճանապարհին,
Աշեղէն փըրթած սլաքի մը նման
Որ օղը ճեղքէ՝ սլանայ անխափան:

Սլացաւ սըրացաւ հայրենի տունէն,
Ինչպէս ծիծեռնիկն իր շինած բունէն,
Ու գնաց թառեցաւ ի սուրբ Նըշան վանք,
Իր անուշ մընչմանց զըտնել արձագանգ:

Ո՛րքան սըրտայոյզ է գիշեր տանն՝
Երբոր պողպատուն լուսնակը վերէն
Մի՛ գուցէ ծեծի սակ մեծնի ըսին,
Եւ իրենք մահու պարտական զատուին:

Թերկիր կը հեղու իր ցոլքերն արծաթ՝
Լըսել սոխակին շեշտեր խառնդակաթ:

Ո՛հ, սրբան քաղցրիկ է այն մեղեդի
Որ ամբիծ սըրտին մէջը կը լըսուի,
Ուր կրեց՝ աշխարհի ձայներ բացակայ,
Միայն հոգւոյն սուրբ բընարը թըրթոյս:

Այսպէս էր սըրտիկը Մըխիթարայ.
Ի զուր կը լարէր ցանցեր սատանայ՝
Մուրցնելու զինքն յուղւոյն հոգեփայլ,
Որուն մէջ յառաջ կ'երթար մեծաքայլ:


Սուս է Պանասոս, սուս է Հելլեոն,
Սուս են մուսաներն որ բընակէր հոն,
Պիղծ իրենց բընարք, պիղծ է երգերին,
Պիղծ է կրեցանքներն զորքս երգեցին:

Քրնարի անուշ կը լըսեմ ձայներ,
Երգեր որ հասնեն ամպերէն ի վեր.
Մուսան Հոգին սուրբ, երգին նիւթ երկինք,
Լըսեն ու հըրճուին վերինք ու ներքինք:

Այսպիսի բընար էր Մըխիթարայ,
Երգեց յօրինեց նոյն քնարին վըրայ
Թագաւորներուն իմաստնագունին
Ազգու խըրատներն Առակաց զըրբին:

Հ. Ա. ՂԱԶԻՅԱՆ

Շարայարեղի



Հ Ա Ն Ք

ԵՒ ԻՐԵՆՑ ՍՏՈՒԿԱԲԱՆՈՒԹԻՒՆՆ



(Շուր. տես էջ 449)

Լանթան

ԼԱՆԹԱՆ անուամբ կոչի մետաղն ,
զոր 1840ին Մոսանտէր գտած է: Չուտ հայե-
րէն բառ մը չէ, այլ յունարէն λανθάνω Լան-
թանօ, գո. Lanthane, իտ. Lantano բառին
ստառագարձութիւնն է: Առաջին անգամ սոյն
բառը Հ. Քալուսի 1870ին ստառագարձած
է. իսկ Հ. Օ. Գուրգէն 1853ին՝ լատ. Lan-
tanium հոմանիշը Լանտանիւմ կը տառա-
գարձէ. այս երկրորդ հեղինակը Լանտա-
նիում բառը աննշան համարած է, սակայն